

խլելու , ջուր կոխած տեղուանքն ալ դարմանելու է , և պէտք չէ թողուլ որ ձիերն ու կովերը անոնց մէջ արածին : Ի՞ս ամսուս մէջ կըցանուի ըստեպղին , սոխ , շողգամ , բողկ , ուսուս բակլայ , նեխուր՝ , բազուկ , եղերդ , լուբիա , ճակնդեղ , շոմին , ամառուան հազար , ու ծնեբեկ :

Չմեռուան մէջ չփրտտող բոյսերուն արմատները բաժնելու է որ շատնան . պտղատու ծառերուն կուտերն ալ թաղելու է , ինչպէս է նուշը , ընկոյզը , գեղձը և այլն , որպէս զի միները չշատցած՝ ասոնք ծլին : Ի՞ս ամսուս բարեխառնութենէն ու անձրեի շատ կամքիչ ըլլալէն կըկախուի աշնան բերքին առատութիւնը : Որովհետեւ աս ամսուս մէջի անձրեներովը երկիրը շատ կըջրոտի , անոր համար բոյսերը ջրի կարօտ չեն . բայց նոր տնկած ծառերդ կրնաս ջրել . իսկ թէ որ ցամաքութիւն է , ան ատեն թէ հունտերուն և թէ բոյսերուն պէտք է ջուր տալ :

(Ո)է որ օդերը ցուրտ երթան , դեղձըն ու ծիրանը ցրտէն պաշտպանելու է՝ յարդէ ծածք շինելով : Լայելու է որ քանի որ աս ամիսը չէ անցած՝ որ թերն ու ծառերը յօտուին . ամսուս վերջերը որթն ու թութը պատուատելու է : Ի՞ցաւնոցները մաքրելու , մեղուանոցները կարգաւորելու է . ձմեռուան մէջ մանած կանեփը մոխրաջրի դնելու է . հաւերը , սագերն ու բադերը թխսի դնելու է . կենդանիներն ալ ախոռէն հանելու ու շմշակուած արտի մէջ արձակ թողլու է :

(Ե)աղիկ մեծցընողը թէ որ օտար երկրի բոյսեր ունի՝ անոնց հունտը պէտք է ցանէ : Ա արդերուն և ուրիշ բոյսերուն վրայ եղած որդերը ջարդէ , որ ձագ հանելով չշատնան . մեխակն՝ ու յասմիկը տաշտաթաղ՝ ընէ , և փշրած ու հողի հետ խառնած աղքով դարմանէ . գունաւոր ծաղ-

կըները անձրեւ ու արեւէ պահէ . մեխակին քովը խեչակներ տնկէ , ու սէզով կապէ որ շիտակ մեծնան :

ԱՐՈՒԵՍՏ

Հայլ շինելուն էրպը :

ՀԱՅԼԻՐԻՆ գիւտը շատ հին է , և Պլինիոսի պատմածին նայելով՝ առջի ապակիէ հայլին սիդոնացիք շիներ են . Ա արմնոյ մը երեսին մաքրութիւնը կամ թափանցկութիւնը բաւական չէ պատկերը ցուցընելու , հապա փայլունութեանը հետ պէտք է որ դիմահար մարմնն ըլլայ , որ լուսոյ Ճառագայթները վրան զարնելով՝ անկէ ետ դառնան : Խնչպէս ապակիէ թիթեղ մը թէպէտ և փայլուն մաքուր ու թափանցիկ է , բայց մէջը կերպարանքդ չես տեաներ . վասն զի անոր վրայ զարկած Ճառագայթները մէջէն կանցնին ու կըկորսուին . իսկ թէ որ աս ապակիին մէկ երեսը սև ներկես , մէջը աւելի աղէկ կըտեանես գէմքդ . վասն զի ասով լուսոյ Ճառագայթները աւելի կըցոլանան հայլին վրայէն , անով առարկաներուն պատկերն ալ կըտեսնուի :

Հիները ապակին դիմահար ընելու համար՝ անոր մէկ երեսը մթնագոյն ներկ մը կըքսէին . ետքը սև ներկին տեղը մտածեցին որ կապար գործածեն . էն վերջը ամէնէն աղէկ ու յարմար սեպեցին ամալկամ՝ գործածել , որ սնդիկէ ու անագէ շինած բաղադրութիւն է : Ի՞նչի ժամանակները նաև մետաղէ հայլիներ կըշինէին , այս ինքն արծաթէ , անագէ , կապարէ , և ասոնց այլեւայլ բաղադրութենէն . իսկ հիմա միայն պողպատէ ու փլաթինէ հայլ կըշինուի , և կըգործածուի միայն ընաբանական և աստղաբաշխական գործիքներու համար :

Լրկայն ատեն Լուրոպայի շատ կող-

մերը հայլիներուն ապակիները վշե-
լով կըշինէին . անոր համար թէ որ
ձիգդ քառակուսի ուղեին ընել՝ տաս-
նըհինկ բթաչափին աւելի մեծ չէին
կրնար շինել . Ի՞այց 1688ին Դքրա-
համ թէվէր անունով գաղղիացին
ասոնք շինելու ուրիշ կերպ մը գը-
տաւ , որ ձերմակ երկաթէ թիթեղի՝
վրայ հալած ապակին թափելով կը-
շինէր . այսպէսով առջի անգամուն
շինածը ութսունուցորս բթաչափ եր-
կայնութիւն ունէր , յիսուն բթա-
չափ ալ լայնութիւն . ետքը ուրիշ
ալ շինեց , որոնց երկայնութիւնը ին-
չուան հարիւր հինգ բթաչափի հա-
սաւ : 1787ին Փարիզի գործատանը
մէջ ապակի մը թափեցին ինը ոտք
երկայնութեամբ , հինգ ոտք լայնու-
թեամբ ու կէս բթաչափ հաստու-
թեամբ :

Հայլի շինելու համար գլխաւոր ի-
րեք բան պէտք է . մէյմը ապակին
թափել , երկրորդ՝ ապակւոյն երես-
ները շտկելու արծնել , երրորդ՝ ապի-
կել :

Հայլի թիթեղները շինելու փու-
ռը ընդարձակ ու քառակուսի պիտի
ըլլայ . ասոր երկու կողմը բարձր նըս-
տարանի պէս , որպէս զի քուրան վրան
դրուի , մէջ տեղն ալ լառարան մը
պիտի ունենայ՝ վրան երկըթէ կասկա-
րայով . քուրաները բրտի կաւէ շի-
նուած՝ որպէս զի կրակի դիմանան :

Այբոր նիւթը կըհալի , զգուշութքը
քուրան փուռէն դուրս կըհանեն և
կըտանին ան տեղը՝ ուր որ պատրաս-
տուած է պղնձէ ողորկ ու մաքուր
թիթեղը որուն վրայ որ պիտի թա-
փուի հալած ապակին : Ի՞ թիթեղը ,
(որ թափելու ապակիէդ հաստ պէտք
է ըլլայ) հաստատուած է եռոտանիի
մը վրայ , որուն ոտպուրները անուաւոր
պիտի ըլլան , որպէս զի դիւրին կեր-
պով ուզած տեղդ կարենաս տանիլ :
Ի՞ պղնձէ թիթեղին տակը պիտի ըլ-
լայ երկըթէ ուրիշ թիթեղմը , և եր-

կուքին մէջտեղը մաղմաղ կրակ կամ
տաք մոխիր լեցուցած , որպէս զի պը-
ղնձէ թիթեղը տաք մնայ :

Ի՞ պղինձ թիթեղին վրայ դնելու
է արոյրէ՝ շինած տաքցուցած գոտի-
ներ՝ որչափ մեծութեամբ որ հայլիդ
կուզես շինել . աս ամէն բանը պատ-
րաստելէն ետքը կըթերես պղնձէ թի-
թեղը եռոտանիով մէկտեղ փուան
առջեւ , ու հալեցուցած ապակիդ կա-
մացուկ մը թիթեղին վրայ կըլեցը-
նես . Երբոր ապակիին աւելորդ մա-
սունքը կըվազէ , վրայէն պղնձէ գլա-
նով՝ մը կանցնիս (միայն թէ գլանն
ալ փուան մէջ առաջուց տաքցուցած
ըլլայ) ու ապակիէն աւելցածը ուրիշ
ամանի մը մէջ կառնես :

Ի՞ ընելէն ետքը թիթեղները ըզ-
գուշութեամբ առ ուրիշ փուռի մը
մէջ դիր , որն որ մասնաւոր շինուած
է ասոնք պաղեցընելու համար : Ի՞
փուռը գրեթէ ապակին հալեցընելու
փուան նման է . բայց անոր պէս տաք
պիտի չըլլայ , հապա միջակ . և թի-
թեղները դնելու բարձր տեղուանքը
աւելի ընդարձակ՝ որպէս զի ամէն մե-
ծութք ապակի սղմի մէջը : Զըլլայ
թէ դեռ աղէկ մը չպաղած դուրս հա-
նես , չէ նէ դրսի օդին ցրտութենէն
կրնան մէկէն կամ ետքը ճաթիլ . ընդ-
հանրապէս տասուերկու օր աս փուան
մէջ ձգելու է : Եշ ոնդ զի դուն ասոնք
հոգալու ատենդ՝ քուրաներուն մէջի
հալած ապակին չպառի , անոնք ալ
դիր ուրիշ փուան մը մէջ , ու այնչափ
կրակ վառէ որ ետքը հարկ չըլլայ նո-
րէն հալեցընելու :

Այբոր թիթեղներուն մէջի ապա-
կին աղէկ մը կըպաղի , հանէ փուէն
ու նայէ թէ պակսութիւն ունի թէ
չէ . թէ որ ճաթած է , կամ թէ բիծ՝
պղպջակ՝ ու ալիք ունի , ան ատեն
աշխատուիդ կամ բոլորովին կամ ըստ
մասին անօգուտ կըլլայ : Դարմանը

1 Փիրինձ :

2 Օգլուշ :

3 Ապակիի պղպջակ կըսուին ան պուտ պուտ
գտատրկ կէտերը որ եփելու ատեն կունենայ :

ան է որ փոխանակ մեծ հայլի շինելու ադամանդով՝ կտրես չափաւոր մեծութեամբ, ու պակասաւոր տեղուանքը ձգելով պզտի հայլիներ շինես : Իսկ կերպով թափուած ապակիները խիստ քիչ անգամ կրհանդիպի որ մաքուր ըլլան . անոր համար մեծ հայլիները սուզ ալ կըծախուին :

(Ը) պէտե պղնձէ թիթեղին մէջ լցցուցած ապակիին ան երեսն որ թիթեղին կըդրպչի՝ բաւական ողորկ կըլլայ, բայց միշտ պակասաւոր . իսկ վրայի երեսը բոլորովին խորտուբորտ է : Ուստի որպէս զի ապակիներուն երկու երեսն ալ բոլորովին ողորկ ու փայլուն ըլլան՝ պէտք է զանոնք յղկել ու արձնել :

Յղկելու կերպը աս է : Երկու պակիի թերթերը շփելու է բարակ աւազով ու սրմբարայով . թերթին մէկը սեղանատախտակին վրայ սոսընձով աղէկ մը հաստատելու է . իսկ մէկալ թերթին վրայ՝ թէ որ պզտիկ է՝ ծանրոց մը դնելու է, և ձեռքով կամ մեքենայի վրայ հաստատած՝ ապակիին վրայ շփելու է, անանկ որ երկու թերթ ապակիին իրարու հետ շրփուելով կամաց կամաց մաշին . ատեն ատեն պէտք է վերցընել ունայիլ թէ շտկուեր են . երբոր ուզածիդ պէս եղեր է, ան ատեն պէտք է սկըսիլ արձնել թրիփոլիի² փոշիով ու հայկաւով³ : Իսկ երկու տեսակ փոշիէն ալ մէյմէկ շապիկ թերթին վրայ

¹ Ադամանդին զապակին շիտակ կտրելուն յատկութիւնը տանը վեցերորդ դարուն գտնուեցաւ . անկէ առաջ բարակ պողպատ, ուլիւր ու տաքցուցած երկաթ կըդործածէն : Տաճկերէն ուլիւր կըսուի ան կարծր քարն որ ամէն տեսակ մետաղի մէջ կըդանուի, մանաւանդ երկաթի, պղնձի և սոկիի հետ . սաստիկ կարծր է . անկանի մէջ կըծեծուի, ու փոշին կըդործածուի քարեր ու մետաղներ մաշեցընելու : Ասոր իտալերէն վէրիւտօ կըսեն, գաղլիարէն ալ էլլէրի :

² Թրիփոլին սաստիկ կարծր քար է, 100 մամին 90ը դայլախազ . ասոր փոշի դարձածն ալ դեղին է, ու մետաղ փայլեցընելու կուգայ :

³ Քիւ էրմէնի . իտալերէն ասոր պօտ առմէնօ կըսեն՝ էն աղէկը հայստանէն ելլելուն համար . գոյնը կարմիր է :

ցանելէն ետքը, յղկիչ գործիքով՝ շփելու է ինչուան որ արձնի :

Ի՞ն ապակիի թերթերն որ լրւաոյ ձառագայթները աղէկ կըցոլացընեն՝ կրնան հայլի շինուիլանոնց մէկ երեսը անագի թիթեղ կապընելով կամ դիմահար նիւթով մը ծեփելով . որով աս յատկութիւնը կունենան որ ինչ և իցէ առարկայէ ելած ու իրենց երեսը զարկած ձառագայթները կանդրադարձնեն : Ի՞ս բանս աղէկ ըլլալու համար, ինչպէս որ վերը ըսինք՝ անագի ու սնդիկի բաղադրութիւնը կըգործածուի, որովէշէտե ասիկայ ապակիին հետ աղէկ կըկապչի : (Օ ուտ ու էն աղէկ անագը թերթ թերթը ընելու է . բայց նայէ որ հայլի շինել ուզած ապակիիդ թերթէն քիչ մը մեծ ըլլայ . թերթին մէկը առ ու տարածէ ողորկ մարմարինէ սեղանի մը վրայ, որուն բոլորտիքը մէկմատ բարձր եզերք ունենայ) Ի՞ն տարածած անագէ թերթին վրայ չափաւոր սնդիկ լցցուր, որ երկու մետաղը՝ այսինքն անագն ու սնդիկը՝ միանան . ետքը վրան խել մը ուրիշ սնդիկ ալ լցցուր որ բոլոր երեսը ծածկէ : Ի՞նկէ ետքը պատրաստած ապակիէ թերթդ առ (որ աղէկ մը չորցուցած պիտի ըլլաս լաթով մը որ ամենեին խոնաւութիւն չունենայ) և զգուշութեամբ անագէ թիթեղին ու սրնդիկին վրայ պառկեցցուր, և ապակի թերթին վրայէն ալ գոտիի պէս բարակ չուան մը ձգէ, ու անոր երկու ծայրերը մէյմէկ ծանր քարեր կապելով թող որ մարմարին սեղանին երկու կողմէն վար կախուին . ասիկայ անոր համար կընեն որ ապակիէ թերթը սըխմուելով անշարժ մնայ անագին ու սնդիկին վրայ : Ի՞սանկ թողլու է ինչուան քսանը ըսորս ժամ . որով բաղադրուիը ամէն կողմանէ ալ ապակիին հետ աղէկ կըպչի և ուզածիդ

¹ Աս գործիքը անանկ շինած պիտի ըլլայ որ վերը կողմէն ծինիով (ուղէկ) ամէն դին շարժի . որով գործաւորը կարենայ ամէն զին հաւասար շփել :

շափ պնդանայ : Երբոր աղեկ մը կը-
միանայ ապակին անագին հետ , կա-
խուած քարերը վերցուր . հայլին տար
ուրիշ սեղանի մը վրայ դիր , այն-
պէս որ ապակին տակը մնայ ու անա-
գը վեր , առջի դիրքին ներհակ .
աս դիրքին մէջ ալ թող քսանըօրս
ժամ . ետքը սեղանին մէկ կողմը վեց
բթաչափ քարձրացուր , որպէս զի ա-
պակիին հետ չկըպած աւելորդ սրն-
դիկը վար վազէ . թող որ քսանըօրս
ժամ ալ ասանկ մնայ . և կամաց կա-
մաց վեց վեց բթաչափ աւելի քարձ-
րացուր սեղանին մէկ կողմը , միշտ
քսանըօրսական ժամ միջոց թող-
լով որ սնդիկը քամուի ու վազէ ,
ինչուան որ կամաց կամաց հայլին
ուղղահայեաց դիրք առնէ վերէն՝ի
վար շիփշիտակ . ասկէց ետքը կըր-
նաս առանց վախի գործածել ինչպէս
որ կուզես : Ի՞ս է ընդհանուր հայլի
շինելուն կերպը : Դուցէ աս ամէն
գործողուները մէկէն գուռար քան
երեսան չգիտցողներուն . բայց Եւ-
րոպային մէջ գործողութիւնը շատ
դիւրացուցած են ասով՝ որ ամէն քան
զատ զատ գործատանց մէջ կըպա-
տրաստուի : Պապակագործը կըպատրաս-
տէ ապակի թերթերը , ուրիշ գոր-
ծաւոր մը զանոնք կըշտկէ . անագէ
թիթեղներն ալ պատրաստողը զատ է
ուրիշ գործատան մէջ . վերջապէս
հայելագործին ուրիշ քան չմնար ընե-
լու , բայց եթէ թիթեղները ապի-
կել ու վաճառքի հանել :

ԲԱՆԱՍՏՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ



ԱՇԽԱՄՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Կոստանդնուպօլոյ մէկ տասէ երեւէլ հու-
նիւնները :

ՀՆՈՒԹԵԱՆՑ սերը թէպէտ ամէն
մարդու սրտին մէջ նոյնպէս սաստիկ
չէ , բայց մը և իցէ մարդու ալ շատ
քնական է . վասն զի ինչպէս որ մէկը

բնութեամբ կըսիրէ միտքը բերել և
ուրիշներուն ալ պատմել իր պզտի-
կութեան ատեն ըրածները , տեսած-
ները և լսածները , ասանկ ալ բնական
է որ սիրէ ընդհանրապէս իր հայրե-
նեացը , և նաև բովանդակ մարդկու-
թեան հին պատմութիւնները և սո-
վորութիւնները : Ո՞իայն բարեարո-
սութիւնը , կոպտութիւնը , թշուա-
ռութիւնը և տրգիտութիւնն է որ
աս հնասիրութեան կրակը կըմա-
րեն մարդուս սրտին մէջ . անորներ-
հակ՝ քաղաքականութիւնը , կրթու-
թիւնը , հանգստութիւնը և գիտութիւնը
նոյն կրակը օրէ օր աւելի կըսորբո-
քեն : Վսոր օրինակը խիստ յայտնի
կերենայ բովանդակ եւրոպացւոց վը-
րայ , որ քանի որ քաղաքականութիւնը
կըծաղկին՝ աւելի ետեւէ կըլան ամէն
տեսակ ազգային և օտար հնութենց :
Ո՞ենք ալ փափաքելովնոյն ջանքը մեր
ազգին սրտին մէջ աւելի բորբոքել ,
ատեն ատեն այլեայլ հնութեանց վը-
րայ կըխօսինք . առ այժմ հոս միայն
Լոստանդնուալոլոյ ծիարձակարանին
մէջի սիւներուն , ու մէկ երկու ջրշեղջ-
ներուն վրայ համառօտ տեղեկու-
թիւն մը տանք :

Ծիարձակարան ըսուած մեծ հրա-
պարակը , որ յունարէն իժի՞պրոմու ,
ու տաճկերէն ալ մյուտնը կըսուի ,
Ուերոս կայսրը սկսաւ շինել Վրիս-
տոսի 306 թուին ատենները , և մեծն
Լոստանդիանոս լմընցուց , ու սիւնե-
րով՝ արձաններով և գեղեցիկ շի-
նուածքներով զարդարեց , ձի վազցը-
նելու և անոր նման հանդէսներ ը-
նելու համար : Հիմա ասոր մեծ զար-
դը սուլդան ԼՀմէտի փառաւոր մըզ-
կիթն է , որ բոլոր մէկ կողմը բռնած
է : Հրապարակին երկայնութիւնն է
250 քայլ , լայնութիւնը 150 . մէջ-
տեղը 60 ոտք քարձր կրթող՝ մը կայ
Լագիսկտոսէն բերած՝ միակտուր կրա-
նիթ քարէ , վրան եգիպտացւոց հին
գրերովը՝ որ սրբադրոշմ կըսուին , ու